

մով ուղեւորեց կամ ապրեցաւ, և նուիրակը և զեսպանք մեծագումար ոտնիկներ ստացան Երկրին գանձէն, և յորոց մեծ մաս մը հաց-կերոյթներու և պարահանդէսներու համար ծախսուեցաւ: Իսկ արդիւնք:

Հ. Մ. Վ. ՆՈՒՐԻՒԱՆ



ՅՈՎՍԷՓ ՃԻԱԿՈՋԱ

ԻՆՉՊԷՍ ՏԵՐԵԻՆԵՐԸ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ՉՈՐՔ ՀԱՆՆԵՒՅՈՂ

ՅԱՌԱՋԱԲԱՆ



ՏԱՌԱԿԱՆ թատրոնը թիչ անգամ կը յիշէ այն ետանդպիսի և միա-ձայն յաշողութիւնը՝ որ ունեցաւ Ճիւզոզայի կատակերգութիւնը, Ինկչիս տերեսները, 1900ի յու-նուարի Յին իրիկունը: Ուրիշ անօրինակ և զելութիւն մը այն միաձայնութիւնը եղաւ՝ որով հետեւեալ օրը ամէն զոյնէ ամէն օրա-զիրները զովեցին նոր երկը:

Կը թարգմանենք հոս միայն Perseveranza կարեւոր և լուրջ թերթին յօդուածը, զոր զրած է Յովսէփ Պանսարէկի:

... Կատակերգութեանն նիւթը այն-բան պարզ է, որքան եղելութիւնը որ անկէ կը հանէ՝ ճշմարտանման: ՈՐչափ ընտա-նիքներ՝ որ նախընթաց օրը հարուստ, հզօր և անկածնի կէն, օր մը յանկրծ շարթնցան խեղճ ըլլալու աստիճանի աղքատ, անզուժ հեղուցեան աստիճանի ծաղրուած և զրպար-տուած: Անգիտակից թեթեւութեամբ ձեռն-արկուած խիստ յանգուզն և յանձնապատ-տան գործ մը, տեսակ մը անուարական շա-հագիտութիւններու մէջ անխօսեմաբար նե-տուելով՝ Սակարանի յանկարծազէլ բարձրա-

նալ մը և ցածնալ մը, բաւական է փճ-ցնելու ամենէն աւելի մեծափորթամ ստա-ցուածքը, միշտու ծնանկութեան, և թերեւս այ անպատուութեան մէջ զլորելու ուժնէն աւելի ուղիղ և պարկեշտ անկինքը:

Ատր մեծան բան մը հանդիպած է Յով-հաննէս Ռոզանիի, զրեթէ վաթսունոց մարդ մը, որ իր ամբողջ կեանքը անցուց՝ ընտա-նեացը բարեկեցութիւն և հարստութիւն տա-լու համար, և առեւտրական ձախորդութիւն մը յեղակարծուց կը նետէ զինքը թշուառու-թեան մէջ: Անտարակոյս, եթէ ինքը ան-խիղճ մարդիկներու խորհուրդին հետեւէր, կրնար հետեւանքները նուազեցնել և ազա-տել նաւարկութեան թանկագին նշխար մը. բայց ինքը չուզեց:

Ուտի, իրեն պարտաւերներուն ամէն բան կու տայ, ամէն բան կը ծախէ. ինքը կը մտածէ, հարստութիւնը կորսնցնելը շատ բան է, բայց պատիւը կորսնցնելը ամէն բան է. և եթէ տունը լքանելու վրայ եղած ա-տենը՝ խոր ցաւով մը կը համակուի, անոր համար է որ այն տունը լեցուն է իրեն եր-կու զաւակներուն, թոմիի և Նէննէլէի, ա-նոյշ յիշատակներով, և Յուլիայի իրեն եր-կորդ ամուսնոյն, որ զեռ երիտասարդ է և թիչ յարմար զրկանքներու կեանքին՝ որ ա-պագան իրենց կը պատրաստէ: Իրեն վրայ չի մտածեր. ինքը կը զգայ որ աշխատելու համար ծնած է, և պիտի աշխատի: Միւա-նի մէջ չէ, կը հասկցուի: Բազմաթիւ բա-րեկամներէն և ազգականներէն որ առաջ շուրջը կը պտըտէին և կը ծակին իրեն, իրեն տանը կործանումէն ետքը մէկը չերեցաւ, բայց եթէ աւելցնելու համար իրեն թշուառութեանը վրայ, թիչ մը ձեւացեալ կամահանութեամբ, իրենց ստորին սրտին ծաղրուածանակը:

Գտնուեցաւ մարդ մը միայն՝ որ վազեց ինքնաբերաբար և անկեղծօրէն զօրազրու-թեան լուրջ տանելուն, Մարցիմոս Ռոզանի, Յովհաննէսի եղբորորդի մը, պատանեակ մը որ տասուրիք տարուան որբ մնացած, ա-ռանց առաջնորդի և առանց բաղդի, կըցաւ վատակիլ իր կամքին ուժովը և իր նկարա-զրին զօրութեամբը շահաւոր դիրք մը և ա-պահով ապագայ մը:

ժընձ վն, ուր երկաթուղիի մը շինութեան կը զբաղի, շուտ մը, ոչ թէ՛ կրամ, այլ գործ ճարեց իր հօրեղբօրը, որ երախտագիտութեամբ կ'ընկուծի:

Թողանի տան մէջ ուրեմն կը տեսնուին պատրաստութիւնները մեկնելու, Մաքսիմոսի հետ մէկտեղ, որ նոյն օրը Պոլստաբաստէն կարձեր էր, ուր գնացած էր գործի համար: Թոմի, որ չի կրնար յարմարիլ իրեն վայելչասիրական, մտխոզ և գործադրական կեանքէն հրաժարելու պաշարէն, ապահով կ'ըլլայ որ իր ճամբորդութեան քննարկ պատրաստելու ժամանակ՝ չի մոռցուին նաեւ Դեննիսի գունդկադի գործիքները, որ իրեն սիրելի մարզանքն էր. Յուլիա, որ էրկանը երգուընցեր էր թէ քաղաքին մէջ ալ պարտք մը չունի, շտապ տագնապով կը վճարէ նորակէսի կնոջ մը, զոր, ինքը կը յուսար, ձգելու փախչելու, և Միլանը թողուլ կը պատրաստուի՝ աւելի հրապուրուած անձանթթէն ուր կը գիտէ, քան թէ տիրած թողուցածին և կորսնցուցածին համար:

Միևակ Նէննէլէն մեկնելու ատենը կը զգայ անպատում վիշտ մը. ինքը տխուր նախազգածութիւններով լեցան է. գաղտնի անձկութեամբ մը, զժողով ցաւով մը կը համակուծ տեսնալով զՄարթան, հաւատարիմ սպասուհին և իրեն մանկական հրճուանքներուն ամենէն աւելի գորովալի ընկերը, ամայի սենեկին մէջ արտասուածքով և անմոխթար: Եւ Նէննէլէ ես կը դառնայ. այն պատուին լացը սիրտը կը խշխշացնէ. — Ըստ կեցիք. լուս կեցիք. — կ'ըսէ իրեն ինքը հեծկլտանքներու մէջ և անհուն տխրութեամբ, զրկելով զինքը վերջին անգամ:

Այս կերպով ճիւղագոյ, տեսարաններու արագաստ հաշորդութեան մը մէջ, և գրեթէ ատանց անդրապառնալու կերպարանքն ընկնալու, կը ներկայացնէ մեզի կատակերգութեան փունջ անձինքը, կը ծրագրէ հօրեղբօր պէտք թերութիւնները և նկարարագիտները, և կը պատրաստէ հոգեբանական խոր հակապատկերները՝ որ արարուածին պարզուելուն ատեն պիտի հաստատուին:

Եւ այս վայրկեանէս, բացուելու վրայ է:

դած կոտին մէջ, զժուարին չէ գուշակել թէ ով պիտի ըլլայ յաղթողը և ով զուհը:

*

Երկրորդ հանգուսին ժընձ կնք, անշուք տանը մէջ՝ զոր գտաւ Մաքսիմոս իրեն ազգականներուն: Յովհաննէս, ինչպէս որ ինքզինքը կը քարոզէ, աշխատութեան ճշմարիտ եզ, երօրորդիկն իրեն յանձնուած պաշտօններուն կը զբաղի առաւօտունէ մինչև իրկուն: Յուլիա, իր մանկամարդ կինը, կը զուարճանայ նկարելով՝ ընտանիքին օգնելու համար, ինքը կ'ըսէ, բայց խորը՝ որպէս զի պարպաս ընգունի Հեմլեր Սլարիէն, նորվեկիացի նկարիչ մը, որ իրեն հաւատարիմ ընկերն է: Նէննէլէ սկսաւ անգղիերէն դասեր տալ, բայց ընկերը իրեն դիւրին չի գար և շարունակելու շատ կամք չունի: Թոմիին զաւով, ինքը օր մը անգամ չի կրցաւ դէմանայ տեղը որ իրեն ճարեք էր հօրեղբօր. որին: Երեւակայէ՛: Աղտեղի և կիսամերկ մարդիկներու հետ շփումով, ներքնուղիի մը աշխատութիւններուն հսկելու համար, ամիսը իննսուն ֆրանք:

— Եւ քեզի ինչ կ'երեւայ. — կը պատասխանէ իրեն Մաքսիմոս: — Բայց թէ ես պիտի հատուցանէի ընթերցակայի մը որ աշխատութիւններուն ընթերցակայ ըլլալէն զատ՝ հսկէր նաեւ քու վրագ:

Եւ խօսակցութիւնը երթալով տաքնալով, երկուքնուն մէջ կը հիւսուծի զբողոքած տեսարան մը, որուն միջոց Մաքսիմոսի կերպարանքը կամաց կամաց կը բարձրանայ խորհրդանշանի մը զեղեցիկութեան, առողջ և կամեցող ուժին խորհրդանշանը. յաղթող իրերու և տիրող մարդիկներու զօրութեանը: Բայց Թոմի անձնատուր չըլլար, և երբոր Մաքսիմոս կ'ակնարկէ եղած յարաբերութիւններուն՝ Թոմիի և բազմախնդիր հարուստուս կնոջ մը միջև, որուն տանը մէջ աշխարհաբազաբացի ընկերութիւն մը կը հաւատարմութիւնը կը կործանի, և հեզնօրէն վրայ կը բերէ. — Այն կինը երկրորդ ամուսին մը կը փնտռէ. քնա, և կարգուէ հետը. քիչ աշխատանքով կը հարստանաս:

— Ահա լուս գաղափար մը, — կը պատասխանէ իրեն Մաքսիմոս:

տասնամեկ թիւով. և զայն իսկոյն կը զոր-
 ծաղրէր, եթէ Նէննէյէ չի հասնոր զինքը
 արգիլելու, և եթէ ոչ նուազ բուն և յու-
 ղեալ տեսարան մը իրմէ չի վերցընէր նաեւ
 չարն ընելու կամքը: Բայց իրեն զգաստու-
 թիւնը քիչ ժամանակ պիտի տեւէ. Մաքսի-
 մոս կը տարակուսի զեւ հօրեղբորորդոյն
 ապագային վրայ, և չի խաբուիր:

*

Եւ ստուգիւ երբոյ չհանդէսին, հեղինա-
 կը, զմեզ ներկայ ընել տալն ետքը, թե-
 բեւ քիչ մը շափազանց երկնցնելով, և զի-
 մելով պզտիկ միջոցներու որ բնաւ պէտք
 չկայ գործին ընկալամանը, և ոչ՝ արդէն կա-
 տարելապէս ծրագրուած՝ նկարագիրներուն
 շրջափոխութեանը, — և այս պզտիկ արատ-
 ներէն մէկն է, — Յուլիայի բարոյական փըշ-
 րումին, կը ցուցնէ նաեւ մեզի ընկղմումը՝
 զոր թիւի կատարելու վրայ է: Եւ կը ցուցնէ
 մեզի երկու եղբայրներուն մէջ եղած ամե-
 նագեղեցիկ տեսարանով մը, տեսարան որ
 իպսեական ճաշակ մը ունի, և, զեղբայրա-
 կանօրէն խօսելով, բոլոր մկիւններէն քիչ մը
 սաստիկ կերպով գատուելու յանցանքը. սա-
 կայն աւրիչ կողմանէ այս ամենամեծ արժա-
 նիքն ալ ունի որ այն երկու սրտերը մէջտեղ
 կը հանէ և կը ներկայացնէ մեզի իրենց ա-
 մէն երեւոյթներովը և իրենց ամէն աղիտա-
 բեր տկարութիւններովը:

Բայց թիւի ընկղմումը հեղեղատի մը
 մէջ ոստում մը չէ, ինչպէս վայրկեան մը
 սոսկալով ենթադրած է Նէննէյէն. ինքը պար-
 զպակէ կ'ընկղմի միջիտներու մէջ, այն
 բաղադիրներ կ'ունի հետ կարգուելով, որուն
 հետ արդէն միացած է նախատալից կապով
 մը:

Իսկ Նէննէյէ՛. իրեն ինչ պիտի ըլլայ:
 Ինքը կը տեսնայ, որ ձիւզէն փրցուած և
 նրկէն ցիրուցան եղած մեռած տերեւներուն
 մման՝ ամէն բան կ'իյնայ իր շուրջը. մո-
 տալուս կործանումէն կրնայ ազատիլ կոթը-
 նելով Մաքսիմոսի, զոր կը սիրէ. բայց լոե-
 լեայն հասկցուելու տարակայսը կը կենդա-
 նացնէ իր մէջը բնագրական գոռոզութիւնը,
 և երբոր պատուական երիտասարդը, որ շա-

տնցունէ կը պաշտէ զինքը ծածուկ, միա-
 միտ պարզութեամբ իրեն կ'ըսէ. — Կ'ուզե՞ս
 իմ կինս ըլլալ. — Ինքը կը պատասխանէ
 արհամարհութեամբ. — Ողորմութիւն չեմ
 ընդունիր:

Մաքսիմոս պոկը ծոած, պահելով սրտին
 մէջ գորովանաց յուզմանը մը որ բերանը
 չի կրնար, կամ կ'արհամարհէ ինքն ալ
 յայտնելու, կը թողու հօրեղբոր աղջիկը. և
 վերջինս որ կը նայի անոր հեռանալուն և
 կը տեսնէ որ մինչև անգամ իրեն վերջին
 յայսը կ'անհետանայ, կը հառաչէ. — Միտքս
 չի հասկցաւ:

*

Վերջին հանդէսը կ'ամփոփուի տեսարանի
 մը մէջ, որ քերթուած մըն է զգգամունքի,
 Ծեր Ռոզանին, կանթղի լոյսով, վերջա-
 ցնելու վրայ սովորական զուրս աշխատու-
 թիւն մը՝ զոր յանձն առեր է իրեն ընտա-
 նեացը հետզհետէ անոյ պէտքերը լեցնելու
 համար: Նէննէյէ գաղտուկ կ'ելլայ իր սե-
 նեկէն. ինքը չի գիտեր թէ հայրը այն ժա-
 մուն այն տեղը կ'աշխատի. բայց հայրական
 բարի կերպարանքն անգամ բաւական չէ
 զինքը ետ կիցնելու մահուան տխուր մտա-
 ծութիւններէն: Յովհաննէսին ականջը կը
 հասնի թեթեւ շրջին մը. — Ո՞վ է հոն. —
 ինքը կ'աղաղակէ իրբեւ սարսփած: Եւ վա-
 ղելով սեւ ստուերին ետեւէն որ դրան մը
 ետին աներեւոյթ կ'ըլլայ, քիչ մը վերջը կը
 վերադառնայ իր աղջիկովը. Նա կ'ուզէր
 մեռնիլ:

Ինչ օգուտ նորէն շինել գէշ կերպով տե-
 սարան մը՝ որուն ամէն մէկ բառը, ամէն
 մէկ շարժումները՝ զգգամունքի ամենին աւելի
 կենդանի և քերթողական արտայայտու-
 թիւնն է:

Քիչ մը ետքը, մինչդեռ հայր և աղջիկ
 բացուած պատահանէն կը դիտեն լուսնկայ
 գեղեցիկ զինքը և կը ծծեն լիտթը մաքուր
 օդը, և իրենց սրտերը քան ուրիշ որ և է
 ժամանակ կը խօսին և իրարու միտքը կը
 հասկնան, ստորակայ պարտէզին ծառերուն
 մէջէն ստուեր մը կ'անցնի...

Նէննէյէ աչքերը կը սեւեւէ կիսաստուեւ.

բին մէջ, — Կարելի՞ է — ինքը կ'ազատակէ: — Նա ուրեմն իմ զրատ կը մտածէր: Նա կուհներ էր, նա կը հսկէր:

— Բայց ո՞վ — կը պատմութիւնէ հայրը:

— Նա: Կ'ուզե՞ս որ կանչեմ... Մարտիրոս, Մարտիրոս:

Եւ այս սիրոյ վրայ երգովը, այս զեպի բեղմնաւոր գործունէութիւն և կենաց ամենն աւելի մաքուր ուրախութիւններուն բուռն տենչանքովը, համադրուած Մարտիրոսի անկեղծ և համարձակ արտին մէջ, կը գոցուի ամենազիպեցիկ կատակերգովիները:

Թարգմ. Ն. ԱՐԻՍԱՎԵՍ ԲԱՍՊԵՏՅԱԿԵԱՆ

ԱՆՁԵՆՔ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՂԱՆԻ, 56 տարուան:

ՅՈՒՆԱ, իրեն երկրորդ կէնը, 34 տարուան:

ԹՈՄՏ, 27 տարուան } իրեն որդեքը առաջին

ՆԵՆՆԵԼԷ, 22 տարուան } կնոջէն:

ՄԱՐՏԻՍՍԹ ԹՈՂԱՆԻ, իր եղբորորդին, 34 տարուան:

ԼՈՒԻՍ, ՏԻԿՆԸ:

ԻՐԵՆԷ ՏԻԿՆԸ:

ԷԱՊԼԱՆՏ ՏԻԿՆԸ:

ՀԵԼՄԵ ՍԻՐԱ, նկարիչ:

ՈՒՐԻՇ ՆԱՐԻՆՑ ՍԷ:

ՊԱՐՈՆ ՍԷ:

ԱՆԴՐԵՍ ՍԷ } ծառաներ:

ԳԱՍՊԱՐ ՍԷ }

ԼՈՒԻՍ, պառու սենեկապան:

ՄԱՐԹԱ, խոհարարուհի:

ԿՈՒՍՄ ՍԷ:

ԲԵՌԵԱԿԻՐԵՆԵՐ:

ՀԱՆԵԴԵՍ ԱՌԱՋԻՆ

Նքեղ զահլիճ մը, (կամարով մը՝ որ կրնայ գոցուիլ պատին մէջ մտնող ելլող և սահուն փեղկերով) բացուած ղէպի շքեղազարդ ճաշարան մը: Ասոր պատերը՝ սպիկզօծ մեծամեծ ծաղկանկարներով մտի յատակի վրայ կաշիով ծածկուած են, և ունի քանդակուած ընկուզիէ կահկարասի՝ Դահլիճը՝ զնշազարդիկ արկղաձեւ սեղմէնքուն մը ունի, և պատերը սրահակներով զարդարուած են: Զաշարանին մեծ սեղանը՝ պայուսակներով, շալակալներով, հսկանոցակալներով, և այլն, խոնուած է: Դահլիճին մէջ, ամենանորը անզրիթական կահկարասի:

Կահերը տարազարդ: Կը հասկցուի որ տունը թողունելու վրայ է: Աշակղովը երկու դուռ: առջինը Յովհաննէսին սենեակը կը տանի, երկրորդը թօսիինը: Զարակղովը, երկրորդ կողմանուցին վրայ, մայր գուռը: Առաջին կողմանուցին վրայ դուռ՝ որ կը հանէ Յուլիայի սենեակը: Զաշարանը՝ անկիւն մը՝ միայն մէկ դուռ ունի, հանդիսատեսին ձախտկումը:

ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

Վարագոյրը բարհրանալուսն, պայուսակներով բեռնաւորուած երեք բեռնակիրներ՝ ճաշարանէն կու գան և մայր դռնէն դուրս կ'ելլան: Զաշարանին մէջ կը տեսնուի ԼՈՒԻՍ, որ կ'երթայ և կու գայ, բերելով իրեղէններ՝ զորոնք ստուշին վրայ կը դնէ: Դահլիճին մէջ ՆԵՆՆԵԼԷՆ, գոնսոյի մը քով կանգնած, արձակ թերթի մը վրայ բեռներուն թիւը արձակագրելու հետ է: Երբեմն երբեմն զանգակի զայրացկաւ և անհամբար հնչիւն մը:

ՆԵՆՆԵԼԷ բեռնակիրներուն:

Քանի՞ հատ են:

ԲԵՌԵԱԿԻՐ ՍԷ

Վեց վարը և երեք հոս: Իննը հատ: Կ'երթայ:

ՆԵՆՆԵԼԷ

Լուսիս:

ԼՈՒԻՍ

Օրիորդ:

ՆԵՆՆԵԼԷ

Քանի՞ պայուսակ ձիաց:

ԼՈՒԻՍ

Երեք հատ տիկնոջը և երկու հատ պարտիկին:

ՆԵՆՆԵԼԷ

Պատրաստ են:

ԼՈՒԻՍ

Վերջինը տիկնոջը՝ հիմա գոցեցի: Պարտիկինները չեմ գիտեր:

ՆԵՆՆԵԼԷ

Երբոր իրենէ հորաբոյրս գայ, պէտք է հայրս իսկոյն կանչել:

ԼՈՒԻՍ

Լաւ, օրիորդ:

ՆԵՆՆԵԼԷ

Հայրս ուր է որ:

ԼՈՒԻՍ

Զեմ գիտեր: Առաւօտունէ ի վեր է՝ որ տանը մէջ վեր վար կը շրջի: Կու գայ:

կ'երթայ, չի կրնար անշարժ կենալ: Ժամ մը կ'ըլլայ որ իրեն սենեակը մտայ, եկած նամակները տանելու համար, և հայրապետանին առջեւը կանգնած էր՝ բիւրեղին վրայ մտառընտրովը դափ զափ ընելով: Յետոյ ախտը իջաւ: Յետոյ դարձեալ ասկէց անցաւ: Գուք զի՞նքը չի տեսաք:

ՆԵՆՆԵԼԷ

Այո՛, այո՛: Հազիւ թէ ելայ, զնացի բուրեցի զի՞նքը:

ԼՈՒՍԻԱ

Մտածէ, որ արդէն հինգին պայտուակը գոցած էր: Եւ զանիկայ վար ինքնելու համար՝ Անդրէասին ինքը օգնեց: Աշէկ զիտէր որ բեռնակիրները պիտի գային: Ուզեցի իրեն տեղը բռնել, բայց ճար չեղաւ: Ըսաւ. Թող ինձի, կը զուարմանամ:

Գաւար, ասը գրեթէ լալով:

Ա՛հ, օրիորդ Նէննէլէ: Երբ կը մտածեմ որ ժամէ մը վերջը...

ՆԵՆՆԵԼԷ

Լուս կեցիր, լուս կեցիր:

Չանգակն անաղար բանիւն:

Բայց ո՞վ է որ այս կերպով կը զարնէ:

ԼՈՒՍԻԱ

Պարտնիրը պէտք է ըլլայ:

Տ Ե Մ Ի Լ Ե Ր Կ Կ Պ Ր Ի

ԹՈՍԻ և վերայընտաններ:

ԹՈՍԻ իր սենեկին մուտքին վրայ: Կարճ տառաւ հագուած է և բարակ բուրձէ գուրպաներ մինչև ծունկը, աւրգան զբօսաշրջիկի ձեռով: Եսպականց է:

Գասպար, Գասպար ո՞ր է:

ԼՈՒՍԻԱ

Գաւիթն է, բեռնի համար:

ԹՈՍԻ

Կէտ ժամ է որ զի՞նքը կը կանչեմ: Ըսէ իրեն որ վեր գայ լինցնէ հագուեցնէ զիս:

ՆԵՆՆԵԼԷ

Հայրս զի՞նքը զրկեց: Չե՞ս կրնար դու քեզմէ հագուիլ:

ԹՈՍԻ

Այո՛, շտապելով: Այս նե՞ր ժամերուս:

ՆԵՆՆԵԼԷ

Ինձուկէս է: Ես վեցին ինքնիրենս հագուեցայ:

ԹՈՍԻ

Ենթահարութիւններս:

Լաւ, Թող մնայ:

Լուսկայ:

ՅՈՒՆԻՍԵՒ ԶԱՅԵԸ ԻՐԵՆ ՍԵՆԵԿԷՆ:

Լուսիս:

ԼՈՒՍԻԱ

Հրամմէ:

Կը մտնայ Յուլիայի սենեակը:

ՆԵՆՆԵԼԷ

Գոյե՞րդ պատրաստ են:

ԹՈՍԻ

Այո՛, օրինակ առաքելութեան: Մեծ պաշտուակը պատրաստ է: Գասպար պզտիկը գոցելու վրայ էր, երբոր զի՞նքը կանչեցին: Փորձեցի որ ես ինձմէ գոցեմ: Բայց զժուար կ'ըլլայ: Տու՛ր իտղովակը չուզէր մէջը մտնալ:

ՆԵՆՆԵԼԷ

Մէկդի Թող անիկայ: Ի՛նչ պէտք է:

ԹՈՍԻ

Կեցցե՛ս, Սիւսի բաղնիք պիտի լընձմ: Ազգաս, բայց մաքուր:

Փողպատը անաղարու նստ:

ՆԵՆՆԵԼԷ

Թող ինձի:

Կը անաղարէ զանիկայ:

Ո՛հ Թոմի: Ասկէց վերջը ահապահիկ ես հոս սպասուոր և սենեկապանուհի:

ԹՈՍԻ

Շիտակն ըսէ, որ այս զբաղման տեսակը զքեզ կը զուարմանցնէ:

ՆԵՆՆԵԼԷ

Ոչ, բայց անոր ցաւէն չեմ մեռնիր:

ԹՈՍԻ

Եւ իրաւունք ունիս: Ասոնք առաջին վայրէջեցին դիւցազնական որոյզութիւններն են: Տեսնաս պիտի: Կը փորձես... բայց հաղթ: Երբոր օտար երկիր ըլլանք:

ԼՈՒՍԻԱ Յուլիայի սենեկէն դէպ ի մայր դռուը կը սկսէ երթալ:

ՆԵՆՆԵԼԷ

Վար կ'իջնաս:

ԼՈՒՍԻԱ

Կ'երթամ տիկնոջը այս տոմակները տանելու:

ՆԵՆՆԵԼԷ

Թղթատունը:

ԼՈՒՍԻԱ

Ոչ: Հասցէին:

ՆԵՆՆԵԼԷ

Հեմակ:

ԼՈՒՍԻԱ

Ինձի ըսաւ որ կառք մը բռնեմ:

ՆԵՆՆԵԼԷ

Գնա՛ դնա՛:

Լուսիս կ'երթայ:

ԹՈՍԻ

Անշատման վերջին ողջերթները,
Նենեւէի գրոմ մը կու տայ:

Քեզի:

ՆԵՆԵՎԷ

Ի՞նչ է: Ոսկի մը:

ԹՈՍԻ

Քեզի ձեռածիր կու տամ: Ա՛ն: Քեզի
կ'ընծայեմ:

ՆԵՆԵՎԷ

Իսկ դո՛ւ:

ԹՈՍԻ

Է՛հ, է՛հ:

Անոցմէ շատեր ունիմ բռնու պէս:

ՆԵՆԵՎԷ

Այն ատեն շնորհակալ եմ: Քնա շուտ մը
հագուէ:

ԹՈՍԻ կը սեփ կրթալ:

Ինձի նայէ: Եւ ետքը դարձիր հոս, որ քիչ
մը խօսակցիքը դու եւ ես:

ԹՈՍԻ

Շաւերուն ծրարը պիտի շինեմ:

ՆԵՆԵՎԷ

Հոս բեր, որ քեզի օգնեմ: Կ'ուզեմ:

ԹՈՍԻ

Քայց այ՛ո, այ՛ո:

Կը ժամայ նորէն սենեակը: Բռնակիր-
ները ատանք քեզի կը դառնան:

ՆԵՆԵՎԷ բռնակիրներուն:

Ասկից:

Յուշայի դուռը կը դարձնէ:

ՅՈՒՆԱՅԻ ԶԱՅԵԸ

Ո՞վ է:

ՆԵՆԵՎԷ

Այս մարդիկը կրնան մտնալ արկղները
սանելու:

ՅՈՒՆԱՅԻ ԶԱՅԵԸ

Թող զան, թող զան:

Բռնակիրները կը ժաման:

Տ Ե Ս Ի Լ Ե Ր Ր Ո Ր Դ

ԱՆՊԻԵԱՍ և վերոյիշեալները:

ԱՆՊԻԵԱՍ ատանց համազգեստի: Ճաշարա-
նին խորէն կու գայ բանալիներու տրցակով մը:

Ատնք մեր խոցերուն, խոհանոցին և սե-
զանատան բանալիներն են:

ՆԵՆԵՎԷ

Մառաններուն սենեակներուն շրջանը դո՛ւ
ըբեր: Ա՛լ բուն մը շինաց ներսը:

ԱՆՊԻԵԱՍ

Մառաններուն վերաբերեալ բան մը շինաց:
Ա՛յնն ալ ես գոցեցի:

ՆԵՆԵՎԷ

Ապրիս: Բանալիները դիր հոն սեղանու-
տան մէջի մեծ սպասադարանին մէջ: Ա՛յն-
կողմի գորոցին մէջ ուրիշներ ալ կը գտնաս:
Թղթիկին վրայ գրուած է:

ԱՆՊԻԵԱՍ

Այո, օրիորդ: Ես ստուգեցի: Ա՛յն բան
կարգին է:

ՆԵՆԵՎԷ

Ապրիս:

ԱՆՊԻԵԱՍ

Ուրիշ բան կը հրամայե՞ք:

ՆԵՆԵՎԷ

Ո՛չ, կրնաս երթալ:

Բռնակիրները սնունդ կ'ըրվ
մէջանցեն կ'անցնին:

Տ Ե Ս Ի Լ Զ Ո Ր Ր Ո Ր Դ

ՆԵՆԵՎԷ և ԹՈՍԻ

ԹՈՍԻ շաւերու ծրարի մը մէջ կը բերէ նամակը ու
թեան ծածկոց մը, բացառոյ՛ն վերնազգեստ մը:

Ահաւասիկ:

Ա՛յն բան բազմօցին վրայ կը տեսէ:

Սպասէ:

Կը դառնայ սենեակը:

ՆԵՆԵՎԷ

Շատ բան շՄԱՅ Է՛հ:

ԹՈՍԻ իր սենեկէն:

Ինչ որ պէտք է:

Դարձեալ ստարածք կը մտնայ ու
րիշ գոցերով, որոնք մէջ դեննիտ
զանչիտակի երկու զործերնէր:

Ահա ամէնը: Ի՞նչ է ուզածդ:

ՆԵՆԵՎԷ

Ոչինչ: Վայրկեան մը պէտք ունիմ կենա-
լու անձի մը հետ որ միաքս հասկնայ: Հօրս
հետ պէտք է զիս զուարթներս ցուցնեմ: Մայ-
րերնիս մեր մայրը չէ: Այս երեք ժամ է հոս
եմ կարգադրութիւններ ընելու, որ ինձի կը
թուին յուղարկաւորութեան: Ինձի կ'երեւայ
որ մեր տունը կը թաղեմք: Եւ կ'տքը: Եւ
կ'տքը....

ԹՈՍԻ

Ի՛նչպէս կը վճատի կ'իմաս:

ՆԵՆԵՎԷ

Ո՛հ: Վհասիկ: Արդշափ բանով չէ: Տրամիլ
այո: Խիստ շատ, խիստ շատ: Թողուցի սե-
նեակս աչ երբեք նեղս շմտնալու համար: Գո-
ցեցի պատուհանները, փակեցի փեղկերն

այնպէս մթապատ որ այլ չէի կրնար դուրս գալ : Անկէ ելլալու ժամանակս՝ ունեցայ գրեթէ վախի զգացում մը : Ինծի կ'երեւնար որ անկողնին վրայ զիս մեռած կը տեսնայի : Մեռած էր հոն իմ երիտասարդութիւնս, իմ կեանքիս ծաղիկը :

ԹՈՍԻ զգանդի մը վառելով :

Խեղճ Նէննէլէ :

ՆԵՆՆԵԼԷ

Հոն ուրիշներ պիտի մտնան, ուրիշներուն պիտի ըլլան . . . պատերը, կահկարասին, կերպաները : Գրեթէ թէ պատուհանին անկունը պատին վրայ ինչ գրեցի : Գրեցի . Ով որ այլ ըլլաս դու, որ պիտի գրուես այս սենեակս, անիծած ըլլաս : Նէննէլէ :

ԹՈՍԻ

Հիմակ այլ մէկը պիտի չի գտնուի որ տունը ծախող առնէ :

ՆԵՆՆԵԼԷ

Ինչպէս : Կը կարծեն . . .

Կը բանայ շաղկաւը և ստորեւ վրայ կը տարածէ :

ԹՈՍԻ ձիւնազելով :

Ոչ, ոչ, ոչ : Հանդարտ ապրէ : Քեզմէ կախարդուած սենեկի մը մէջ կ'ուզէի ես ինքս մտնալ : Խեղճ Նէննի, Նէննէ, Նէննէլէ : Այնչափ երիտասարդ և այնչափ սխալալ : Կը տեսնեն : Երկրաւոր բաներու պէտք չէ սէր կապել :

ՆԵՆՆԵԼԷ

Ո՛չ, աղքատութիւնը թնաւ զիս շահարկելը, գիտես :

ԹՈՍԻ

Եւ սակայն :

ՆԵՆՆԵԼԷ

Ոչ, ոչ : Նայէ, սրդէն հօրս ըսի : Արեւազգեստը կը ծալէ : Անզգիւրէն դասեր պիտի տամ : Ժընէփի մէջ կրնայ գտնուիլ :

ԹՈՍԻ

Տարակոյս չկայ : Ոչ, ոչ, ոչ : Թեզանիքները ներս ծալուած :

Թեզանիքները կը ծալէ :

Այդպէս : Եւ ես Գէննիսի դասեր պիտի տամ : Քրտանքներուն վրայ հիմակ . . .

ՆԵՆՆԵԼԷ

Այսպէս :

ԹՈՍԻ

Այո : Վայ քեզի եթէ այդ վերնազգեստը նըրստելու ըլլաս : Լոնտոնայի օրինակ մըն է : Իսկ մայրս Ելիսնի ինքը և Իդեակը իրաներկ նկարէ պիտի : Վաճառումը ապահով :

ՆԵՆՆԵԼԷ

Երէկ, գոյնեւրու պաշարը պատրաստեց :

ԹՈՍԻ

Աղէկ ծախուած :

ՆԵՆՆԵԼԷ

Այս առաւօտ վաճառականը եկաւ դրամներն ուզելու :

ԹՈՍԻ

Չէր վճարած :

ՆԵՆՆԵԼԷ

Ոչ : Բայց նա իմացեր էր որ կը մեկնիւք . . . Ամէնքն ալ գիտեն, և հոս վագոց ինկաւ այն պիտի ձեռով մը, ո՛չ :

ԹՈՍԻ

Իսկ մայրս :

ՆԵՆՆԵԼԷ

Իր սենեկին մէջ փականած էր : Հարկ եղաւ որ դրան ետեւէն խօսիմ : Պատասխան տուաւ թէ մեկնելէն առաջ կը զրկէ : Միւսը շշնկոց կը հանէր : Ութսուն ֆրանք ես հատուցի :

ԹՈՍԻ

Դու :

ՆԵՆՆԵԼԷ

Եւ ուրիշ ութսուն ֆրանք ձեռնոցագործ կնիւն և վաթսուն խնկեփեց կնկան . . . ասոնք ամէնքը այսօրերս հողացներ էր : Հիմա քոփս կը մնայ, բաց ի չու սուկէդ, քանի մը ֆրանք : Եթէ ուրիշներ ալ գալու ըլլան՝ պէտք է հօրս զրկել :

ԹՈՍԻ

Հարկաւ : Սակայն աղէկ ըրիր : Այս վայրկեան հօրս քոփ քիչ ստակ պէտք է ըլլայ :

ՆԵՆՆԵԼԷ

Այնչափ յանձնարարեք էր որ ժամանակին հաշիւներն իրեն յանձնենք, վասն զի մնացորդներ չէր ուզեր թողուլ :

ԹՈՍԻ

Բայց անուշտ : Այն պատիկ հաշիւները պէտք է վճարել :

ՆԵՆՆԵԼԷ

Մեծ ու պատիկ :

ԹՈՍԻ

Կը հասկցուի : Ըսել կ'ուզեմ որ պատիկներուն ձայնը աւելի զիլ է :

ՆԵՆՆԵԼԷ

Իրաւ է : Այն մարդիկները խիստ անվատաւ հուժեմամբ զիս վերէն ի վար կը դիտէին : Այս կահերուն, այս չեղուքեանը այնպիսի հեղինական կերպով մը կը նայէին : Բնաւ մեր կործանմանը չեն հաւատար, գիտես :

ԹՈՍԻ

Չէ է՛ն :

ՆԵՆՆԵԼԵ զուշղխազի գործիքներուն տուփը
կ'առնէ ձեռքը:

Գունդխաղի գործիքները կը տանին:

ԹՈՄԻ

Ի՞նչ ըսել է:

ՆԵՆՆԵԼԵ

Ի՞նչ պիտի ընես որ:

ԹՈՄԻ

Բայց չիս գիտեր որ Ժընէվ իմ փառացս
սապարէզ մըն է: Հելլիտեան Պլուպին պա-
տուակայ ընկերակից մըն եմ: Երկու տարի
կ'ըլլայ, որ Իեննիտի միջազգային մրցանքին
յաղթեցի:

ՆԵՆՆԵԼԵ

Ժամանակները ուրիշ էին:

ԹՈՄԻ

Ի՞նչ է որ փոխուած է: Նուազ հարուստ
ենք: Ի՞նչ կ'ընես:

ՆԵՆՆԵԼԵ

Գունդխաղի գործիքները կը տեղաւորեմ:

ԹՈՄԻ

Դրոշն զնելու է: Փոկերուն տակ, որ տես-
նուին:

ՆԵՆՆԵԼԵ

Դու անգամ ուրե՞ն չես հաւատար մեր
կործանմանը:

ԹՈՄԻ

Կարծիքի խնդիր է:

ՆԵՆՆԵԼԵ

Այն դոյներու վաճառականը կ'ըսէր՝ որ
միջոնները ձեռքով ծեփուած են. ով որ գա-
նուք ձեռքերուն մէջ առած է, անոնցմէ միշտ
մատնեցուն կ'լլած կը մնան: Եւ այս՝ զմեզ
նախատելու համար կ'ըսէր:

ԹՈՄԻ

Մէջը ի՞նչ չարութիւն կայ որ:

ՆԵՆՆԵԼԵ

Այն ատեն այս սաղատութիւնս կեղծեալ
կրնայ համարուիլ: Երբ մէջը չարութիւն չըլ-
լայ, ինչու կեղծել:

ԹՈՄԻ

Մէջ խօսքով, զու կ'երեւակայես րուն սեւ
խեղճութիւնը, առատաղը, խոտեակը և ու-
ղորմութեան արդուարդով տիկիները՝ որ
պիտի գան բերելու մեզի ամբողջ ընտանեաց
համար բրդէ ծածկոցը:

ՆԵՆՆԵԼԵ

Երէկ, Լուսիան աղաչեց հօրս՝ որ զինքը
մեզի հետ տանի... և առանց թոշակի կու
գար: Հայրս արտասուալից աչքերով իրեն
չնորհակալ եղաւ, ես տեսայ, և պատասխա-

նեց որ իրեն միջոցները չէին ներք գինքը
տունը պահելու:

ԹՈՄԻ

Այնպիսի բաներ են որ:

ՆԵՆՆԵԼԵ

Կեղծիք մըն է:

ԹՈՄԻ

Ի՞նչ կ'ուզես որ թեզի ըսեմ: Քառասուն
տարի առաւօտունէ մինչեւ իրիկուն աշխա-
տութիւններու մէջ անցըող մարդուն կինաց
զգացումը, տարբեր է մերինէն, որ փախուկ
բաներու, և զեղեցկութեան հայեցողութեանը
մէջ մեծցած ենք: Մեր զգացումը անօգուտ
իրերը կը բարձրացնեն: Մենք կը ներկայացը-
նենք գերագոյն մարդութիւն մը: Իրակա-
նութիւնը ոչ զու ոչ ես կ'ընենք:

ՆԵՆՆԵԼԵ

Դու սակայն անոր շնորհքներն ընդունելու
տրամադիր ես:

ԹՈՄԻ

Ինչ որ կը գտնամ անիկայ կ'առնեմ:

ՆԵՆՆԵԼԵ

Ինծի խեղճութիւնը փափազելի պիտի ը-
նել տաս:

ԹՈՄԻ

Ճշակի խնդիր: Ուրիշ կողմանէ, կ'երգ-
նում որ բան մը չեմ գիտեր:

ՆԵՆՆԵԼԵ

Ուրե՞ն գէշ մի մտածեր:

ԹՈՄԻ

Կ'ուզես որ գէշ չի մտածեմ: — Եղաւ:
Գէշ չեմ մտածեր:

ՆԵՆՆԵԼԵ

Քեզի հետ լրջօրէն չի խօսուիր: Օգնէ ին-
ծի, որ փոկերը սղմեմ:

ԹՈՄԻ

Ինչո՞ք Լուսիա է՞, առանց թոշակի կու
գար:

ՆԵՆՆԵԼԵ

Մէկ հատիկ անձն է՝ որուն հետ կը հա-
մարձակիմ դեռ. դուով խօսելու: Մոկորա-
կան մարդիկներու պէս հազուած ծառանն-
րէն կ'ակնածեմ:

ԹՈՄԻ

Ո՛հ, ես չէ: Այս առաւօտ Գասպար սե-
նեակս մտաւ, ճարակաւոր միօրինակ զգեստ
մը հագուած, իմ անցած տարուան թո-
շուցածս... և զեղին կոշիկներով: Եւ սա-
կայն... տեսա՞ր զինքը:

ՆԵՆՆԵԼԵ

Ուշ չի դրի:

ԹՈՍԻ

Կարծես թէ անբարձրէն մըն էր: Անտարուս
ինչպէս որ է....

ՆԵՆՆԵԼԵ

Բան մըն ալ չի պակսիր իրեն:

ԹՈՍԻ

Յայտնի է թէ աւելի նշանաւոր կերպա-
րանք ունի՝ քան մեր Մաքրիմոս հօրեղբայ-
րը.... մականուանեալ Փրկիչ:

ՆԵՆՆԵԼԵ

Քիչ բան կ'ուզէ:

ԹՈՍԻ

Մտածէ՛, որ հոն Սիւսի միշտ մեր ստգի-
բուն առջև պիտի ունենանք:

ՆԵՆՆԵԼԵ

Աւելի գէշ: Ինքը զմեզ իրեն սաքերուն
առջև պիտի ունենայ:

ԹՈՍԻ

Եւ ի՞նչպէս ալ աղուոր ստնամաններ հա-
գուած է: Կը յիշնս այն հիանալի կիսակօ-
շիկները:

ՆԵՆՆԵԼԵ

Իսկ ժիյէ՛ն: Կը կարծէր թէ յանկարծա-
կի պիտի բերէ, գիտնս:

ԹՈՍԻ

Նախապաշարմունք չունի:

ՆԵՆՆԵԼԵ

Հաստատամիտ է:

ԹՈՍԻ

Իրահամարձակ է:

ՆԵՆՆԵԼԵ

Գոհ է:

ԹՈՍԻ

Եւ ուզէ պիտի հետզ կարգուի:

ՆԵՆՆԵԼԵ

Եւ գինըը ճամբայ կը գնենք:

ԹՈՍԻ

Իրեն հօրեղբորը ամբար, իրրեւ սոսիկ,
սալ երկու հարիւր յիսուն ֆրանք:

ՆԵՆՆԵԼԵ

Չեմ հասկնար թէ հայրս ինչպէս բնորո-
նեցաւ:

ԹՈՍԻ

Բայց ես հոն այն տեղն եմ:

ՆԵՆՆԵԼԵ

Ո՛հ Թոմի: Բազդ է որ դու կաս: Տխուր,
սխուր էի և դու զիս բարբորովին մխիթարեցիր:

ԹՈՍԻ

Ինծի թող, ինծի թող:

ԳՍՍՊԱՐ, ճատրակաւոր մտազգեստով մը մայր
չունէն կ'երեսնայ:

ՆԵՆՆԵԼԵ

Ահա Գասպարը:

ԹՈՍԻ

Երե՛կ գինըը տեսնողին:

ԳՍՍՊԱՐ

Գաւթն էի:

ԹՈՍԻ ՆԵՆՆԵԼԷԻ:

Սվոր նայէ, պարոն մը չերեսնար:

ԳՍՍՊԱՐ

Հրամաններ ունիք տալու:

ԹՈՍԻ

Բայց, եթէ չեմ սխալիր, սուշի խողովակն
ալ դեռ սակաւին մէջ պիտի գրուէր:

ԳՍՍՊԱՐ

Հիմա կ'երթամ:

ԹՈՍԻ

Եթէ կը բարեհաճիս:

ԳՍՍՊԱՐ կը մտնայ Թոմիի սենեակը:

Վերջինս ետեւէն կ'երթայ:

ՆԵՆՆԵԼԵ Թոմիի՛ որ Գասպարին ծառէն կ'երթայ:
Թոմի, ծաղրածութեամբ մը տակէն ելար,
բայց իրեն դու չըրիր:

ԹՈՍԻ

Կը վախնայի որ ինծի փոխարինէր:
Կ'երթայ:

Տ Ե Ս Ս Լ Հ Ի Ն Գ Ե Բ Ո Բ Գ

ՆԵՆՆԵԼԵ, ԱՆԴՐԷԱՍ, յետոյ ԼԱՊԱՆՆԵ տիկինը
պզտիկ աղջկով մը, յետոյ ՅՈՒՆԻԱ:

ԱՆԴՐԷԱՍ

Օրիորդ: Լապանչ տիկինը եկեր է:

ՆԵՆՆԵԼԵ

Դերձակուհի՛ն: Ի՞նչ կ'ուզէ:

ԱՆԴՐԷԱՍ

Տիկինը կը հարցնէ: Պզտիկ աղջկը հետն
է սուստով մը:

ՆԵՆՆԵԼԵ

Տէր Աստուած: Իրեն չըսիր:

ԱՆԴՐԷԱՍ

Ըսի: Բայց կը պնդէ կը կենայ:

ՆԵՆՆԵԼԵ

Նայէ թէ հայրս իր սենեակն է:

ԱՆԴՐԷԱՍ

Չկայ: Հիմա հիմա տեսայ գինըը որ պար-
տիպանին հետ խօսելու վրայ էր: Կանչելմ:

ՆԵՆՆԵԼԵ

Ո՛չ ոչ: Ո՛ր է որ:

ԱՆՆՐԻԱՅ

Ծաղկանոցին մէջ:

ՆԵՆՆԵԼԷ

Կերս մտցուր:

Անդրէաս կը հնազանդէ:
ԼԱՊԱՆՏ տիկինը կը մտնայ:
Պատիկ աշխիզը զրան մտ ա-
թոսի մը վրայ կը զնէ տաւփը
և կը կենայ խորը:

ՆԵՆՆԵԼԷ Անդրէասի:

Տեկնոջ իմացուր:

Անդրէաս կը նազանդէ. յետոյ կ'երթայ:

ԼԱՊԱՆՏ

Բարի լոյս, օրիորդ:

ՆԵՆՆԵԼԷ

Աստուծոյ բարին: Մայրս հիմայ կու գայ:
Կ'երթայ շաշարանը:

ՅՈՒԼԻԱ Իր սենեկէն կու գայ ճամբորդութեան
ամենագեղեցիկ հագուստով մը:

Կը գտնաք զձեզ մեկնելու վրայ, տիկին
Լայլանջ:

ԼԱՊԱՆՏ

Երէկ իրիկուն Ալգոզիին տիկինն ըսաւ
ինծի: Աճապարեցի շուտ մը ձեր զգեստը
լնցնելու: Աղիկներս բոլոր գիշերը աշխա-
տեցան:

ՅՈՒԼԻԱ

Ենորհակալ եմ, բայց փութալու բան չկար:
Մանաւանդ թէ ձեզի գրիւու վրայ էի: Յան-
կարծաճա սուգ մը...

ԼԱՊԱՆՏ

Ո՛հ, կը ցաւիմ:

ՅՈՒԼԻԱ

Եւ կ'ուզէի ազալել թէ արդեօք կրնա՞ք
ուրիշ կերպով մը կարգադրել այն զգեստին
համար:

ԼԱՊԱՆՏ

Եթէ տիկինը ինծի ըսած ըլլար երկու կամ
երեք օր առաջ...

ՅՈՒԼԻԱ

Իրաւունք ունիք... մաքէս անցաւ: Եթէ
հարկ ըլլայ վրան բան մը տայ... Հիմա
չեմ գիտեր անցամ թէ ինչպէս հետս տա-
նիմ: Այսպէս շուտ չէի սպասեր:

ԼԱՊԱՆՏ

Իբաւ է, բայց որովհետեւ ուշ գալով զձեզ
պիտի չկարենայի գտնալ...

ՅՈՒԼԻԱ

Աղէկ, աղէկ: Ինծի կը զրկէք այն աստն:

ԼԱՊԱՆՏ

Ինչպէս որ կը հրամայէք:

Պատիկ աշխան:

Գնա դու:

Պատիկ տաւփը Թողով կը սկսի երթալ:

Ոչ, ա՛ն նորէն:

Պատիկը կ'ելլայ տաւփով:

ՅՈՒԼԻԱ

Հասցէս կը զրկեմ:

ԼԱՊԱՆՏ

Դեռ այն պատիկ հաշիւն ալ կայ:

ՅՈՒԼԻԱ

Զգեստին հետ մէկտեղ զրկեցէք:

ԼԱՊԱՆՏ

Պնդելու ստիպւած ըլլալուս մահացած
եմ, բայց շեմ կրնար սպասել:

ՆԵՆՆԵԼԷ ճաշարանին խորէն կ'ելլայ
ընելիքը սրճաւծ:

ՅՈՒԼԻԱ

Այս վայրկենիս...

ԼԱՊԱՆՏ

Մեծ գումար մը չէ: Հազար երեք հարիւր
ֆրանք:

ՅՈՒԼԻԱ

Ճիշդ մեկնելու ժամուն: Այս ընելու բան
չէ: Վերջապէս երեք ամսուան հաշիւ մըն է:
Եւ երբեք ձեզի փող մը կորսնցնել չտուի:

ԼԱՊԱՆՏ

Ճամբորտ է, բայց չէի ուզիր հիմակուց
սկսիլ: Տիկինը շատ լաւ գիտէ որ զբօսանքի
ճամբորդութեան մը չէ և ոչ զիւրացանցու-
թեան համար է որ կը մեկնի: Պարոն Ռո-
զանին իրեն պարտատէրներէն դուրսը ին-
մը ստացաւ: Եթէ ժամանակին տեղեկու-
թիւն ունենայի, կու գայի ես ալ կ'երեւնայի:
Երէկ իրիկուն իմացայ: Վաճառական եմ,
ընտանիք ունիմ, պէտք է իմ շահերս մտա-
ծեմ: Եթէ կը համարէք որ ձեր ամուսնոյն
գիմեմ...

ՅՈՒԼԻԱ

Ոչ, ոչ, ոչ:

ԼԱՊԱՆՏ

Քիչ մը ամօթը իսկոյն կ'անցնի:

ՅՈՒԼԻԱ

Ոչ, ոչ:

Կը սկսի երթալ դէպ ի բր սենեակը. յետոյ
կը ստուշայ և Թոմիի գուռը կը զարեմ:

Թոմի: Կարելի է մտնայ:

ԹՈՄԻԻ ԶԻՅՈՂ

Վայրկեան մը: Հիմա կու գամ:

ՅՈՒԼԻԱ Լայպանջի:

Հազար ընե՛ք: Այն զգեստը ձեզի մնայ:

ԼԱՊԱՆՏ

Հազար հարիւր այն աստն:

ՅՈՒԼԻԱ

Հարիւր ֆրանք շնորհում:

ԼԱՅԱՆԵ

Եւ կը կորսնցնեն:

ՅՈՒԼԻԱ

Հազար ֆրանք կու տամ: Փող մը աւելի չէ:

ՏԵՍԻԼ ՎԵՅԵՐՈՐԴ

ԹՈՍԻ և վերոյիշեալները:

ԹՈՍԻ կը մտնայ:

ՅՈՒԼԻԱ զինքը կը տանի մէկ կողմ:

Ինծի 50) ֆրանք տուր: Գիտեմ թէ ունիս: Հաշիւ մըն է որ մտոցայ հորդ յանձնելու: Կի՞թէ հիմա իրեն ըսեմ՝ լացեր պիտի բլան: 1000 ֆրանքի հաշիւ մըն է: Մէկալ 500ը ունիմ:

ԹՈՍԻ

Աւելի չունիս:

ՅՈՒԼԻԱ

Հրաշք է այնչափին ալ հասնիրս:

ԹՈՍԻ թերահաւատ և ծաղրատեր:

Մայր:

ՅՈՒԼԻԱ

Ուսկից պիտի աւանեմ զանոնք: Չին տազնապի մէջ մի ձգի:

ԹՈՍԻ

Գրու գնեմ որ ծրարիկ մը մէկդի գրած ես:

ՅՈՒԼԻԱ

Ճամբորտ Աստուած, չէ: Խօսքս մի կուտար: Տուր ինծի:

ԹՈՍԻ

Դուրս հանէ քու 500դ:

ՅՈՒԼԻԱ

Ենորհակալ եմ: Կրթամ աւանեմ:

Վագելով կը մտայ իր սենեակը:

ԹՈՍԻ կէս շնչով կը սուլէ՝ ծանկերուն վրայ սրտուելով. յետոյ Լապլանշ տիկնոջ կը նայի:

Ալէկ հապուած:

Գլանիկ մը կ'առնէ և կը վառէ:

Ոտքէդդին դուք էք հազուեսցնողը:

ԼԱՅԱՆԵ

Երգչուհին: Այո, պարոն:

ԹՈՍԻ

Ուրախակցութիւններս: Կրէկ իրիկուն ծաղկափայլ սիրուն հազուապիկ մը ունէր:

ԼԱՅԱՆԵ

Միտջազոյն մետաքսէ:

ԹՈՍԻ

Անիկոյ:

ԼԱՅԱՆԵ

Այնպէս գիզատեսիլ անձ մըն է:

ԹՈՍԻ

Քառասուն հարիւրորդամեար մէջքով:

ԼԱՅԱՆԵ

Դուք կ'օգնէք իրեն հազուելու:

ԹՈՍԻ

Ես: Կը խաբուիք: Հակառակը:

ՅՈՒԼԻԱ քիչ մը տազնապած կը շառնայ 1000նոց թղթադրամով մը որ կ'առէ ծածկել: Թամի:

Ահաւասիկ:

ԹՈՍԻ

Ա՛հ: Մնացածը պէտք է տաս: 1000նոց թուղթ ունիմ միայն:

ՅՈՒԼԻԱ դժգոհմամբ:

Ո՛չ:

ԹՈՍԻ

Այս այս է: Մորուս վրայ չեմ վստահիր: Մնացածը ինծի և պատրաստ եմ:

ՅՈՒԼԻԱ տազնապած:

Այն կայ որ... չեմ կրնար...

ԹՈՍԻ ծիծաղելով:

Դու՛ ալ: Ա՛հ տես ի՞նչ ստիճանի ազակ: Դու՛ ալ 1000նոց թուղթ մը ունիս: Ճամբորտ Աստուած: Լաւ, հիմա թուկիներովդ վճարէ: Հաղիւ թէ կ'տրեմ՝ իմ մասս կու տամ քեզի:

ՅՈՒԼԻԱ

Խօսք կու տան:

ԹՈՍԻ

Մարդու խօսք:

ՅՈՒԼԻԱ Լապլանշ տիկնոջ:

Չեզի, տիկին Լապլանշ:

ԼԱՅԱՆԵ

Ենորհակալ եմ: Ո՛ւր կրնամ գրել ընկալադիրը:

ՅՈՒԼԻԱ տարազարդ կահերուն նայելով:

Ա՛լ հոս բան չկայ:

ԹՈՍԻ

Հոն գանադիկ վրայ:

ԼԱՅԱՆԵ կ'երթայ ընկալադիրը գրելու: Ետքը կը յանձնէ Յուլիայի:

Ահա, տիկին: Չիք ուզածին պէս ըրի:

ՏԵՍԻԼ ԵՕԹՆԵՐՈՐԴ

Վերոյիշեալները, ՅՈՎՃԱՆՆԵՍ մայր զանէն:

ՅՈՎՃԱՆՆԵՍ տիկին Լապլանշի:

Ներուսն կը խնդրեմ եթէ սպասեցնել տուի: Ինծի համար հաշիւ մը ունիք:

ԼԱՅԱՆԵ

Ընկալադիրը հիմա ստորագրեցի:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

ԱՆ. Լաւ:

ԼԱՍԷԱՆՇ

Բարի ճանապարհ, տիկին:

ՅՈՒԼԻԱ

Յտեսութիւն:

Կերթայ Լապաշ տիկինը:

ՅՈՎՀԱՆՆԵՍ Յօւղախի:

Երէկ ինձմէ խնորհցիր ութուան ֆրանք, գոյներ զնկու համար: Պաղատեցայ քեզի ծախքեր չընել, քեզի ըսի որ ունեցած գրամներս համրուած են: Պնդեցիր, երդուըննալով որ փող մը չունիս: Այնպէս մահացած էի: Այնչափ պնդեցիր որ քեզի տուի:

ԹՈՄՍ Ինքե՛րբնէ:

Նայէ:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Ո՛րչափի կ'ելլայ այն հաշիւը:

ՅՈՒԼԻԱ

Ո՛հ քիչ...

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Յուցուր:

ՅՈՒԼԻԱ

Թո՛միին աղաչեցի, ինչն ըրու: Չէի հաւարձակեր զքեզ անհանգիստ ընելու չնչին բանի մը համար:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Յուցուր:

Կ'անէ ետեւը և կը կարդայ: Թո՛մի:

Գու հազար ֆրանք հատուցիր:

ԹՈՄՍ

Կէսը, կէսը:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Գու ալ հարուստ ես:

ԹՈՄՍ

Փէ՛շ ըրի հատուցանելուս:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Եատ աղէկ ըրիր: — Այն գրամներն որ կ'ուն ունի, ինձմէ տուացաւ: Տանը վրայ ելած խնայողութիւններուն պտուղն է, կը ցուիմ զիկը զրկելուս, բայց, ըստ ինքեան, տանը կը պատկանին: Սակայն դու, ինձմէ չափիր: Երկու ամիս է կը տեսնայի կործանմանը գալը, քու դատարկացողութեանը երկայն ատենէ ի վեր գիտ կը վշտացնէր, քսակս քեզի համար գոցուած էր... Արեմն քուկիններդ են: Եւ քեզի ետ կը դարձնեն:

ԹՈՄՍ

Ո՛հ հայր:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Կ'ուզեմ որ առնես:

Ստուիս վրայ թղթաբամ մը կը գնէ:

Եւ եթէ կը խորշիտ առնելու, անոնք ալ զէկ տեղ մը կը գրուին: Պակէ: Ո՛վ գիտէ թէ որ մը...

ԹՈՄՍ

Խաղի մէջ յաջողութիւն ունեցայ: Տասուերկու հազար ֆրանք շահեցայ անցած ամիս:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Գիտէի, Մինչդեռ ես անանկութեան սարսափին մէջ կը մարտէի, դու գիշերը գունդխաղարաններու մէջ կ'անցընէիր:

ԹՈՄՍ

Գունդխաղարաններու մէջ: Գլուպը:

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Գիշերուան մը մէջ ութհազար ֆրանք վաստղեցար: Իմացայ առուար: Նոյն օրը որ իմ պարտատէրներս կանչեցի: Չքեզ աշխատանոցս բերել տուի, յայտնեցի քեզի իմ գործերուս վիճակը: Աէի ուզեր սկսիլ յանդիմանութիւններով... չէի ուզեր ցուցնել քեզի թէ գիտէի: Քու կողմանէդ շարժունք կը սպասէի: Խօսք մը անգամ չըսիր: Սիրտս կտարեցաւ: Աքաշ չես: Գիտեմ թէ ինչ կը մտածես:

Լուսթիւն. յետոյ ձայն փոխելով երկուքն ալ:

Նայեցէք որ քիչ ատենէն Մաքսիմուս հոս պիտի ըլլայ: Հասած պէտք է ըլլայ այս առաւօտ, և ճամբորդութիւնը մեզի հետ պիտի ընէ, կ'ենթադրուի: Գիտեմ թէ ձեզի հաւանք մէկը չէ, և ոչ ալ Նէննէլէի: Եւ կը հասկցուի: Արդէն Նէննէլէի ըսի ինչ որ իրեն կ'իյնար, և ձեզի ալ կ'ըսեմ որ քիթուպոչ չեմ ընդունիր:

ԹՈՄՍ

Եթէ ես երբեք ըրի...

ՅՈՎՀԱՆՆԵՍ

Մաքսիմուս անենամտ ազգական է, և մեկհատիկ անձն է որ ինձի օգնութեան հասած ըլլայ այս մրրկիս մէջ: Եատ տարիներէ ի վեր զինքը չէի տեսնար, միշտ աշխարհքիս մէջ չըլլալուս, աշխատելով ապրեցաւ: զինքը չի կանչեցի, և ինքե՛րմէն ցուցուց թէ ողջ է: Առանց անոր, աղէկ գիտցած ըլլաւ: Թո՛մի, չեմ գիտեր թէ ինչ կ'ըլլար մեզի: Այս ալ ըսեմ: Մտաւնէն կ'անցնիմք, վասն զի երկաթուղիները, ձրի ճամբորդութիւն շնորհեցին ինձի, իրրու հին խորհրդականի, և անոր համար իտալական գիծերու վրայ որչափ որ կարելի է պէտք է անցին երթալ: Նոյն պատճառու առէ մինչեւ Մոսան պիտի ճամբորդենք ասալին կարգով: Բայց, կ'իմացընեմ ձեզի, որ Մոսանէն անդին երկրորդը բաւական է:

Թո՛մի:

կը ցաւի՜մ զու կարճ առարարիչ համար, բայց այն գեղեցիկ հաղուաւոր ուրիշ շատ բաներ ալ պէտք տեսնայ և պիտի վարժուի: Կէս ժամէն տունէն կը մեկնինք: Կ'աղայեմ նիշդ ժպմանակին պատրաստ ըլլաք:

ԹՈՒՄ

Ամէն բան ըսիր: Գիտեն թէ ինձի իրրիւ թշնամիք մը հետ խօսեցար:

ՅՈՎՀԱՆՆԻՍ Ուժո՞ւն Թեմաք Թոմիք զուշուր ձեռքերուն մէջ կ'առնէ և նակատք կը համբուրէ: — Հեծկտանք մը զսպելով:

Այս տանն մէջ մեծնալդ տեսայ: Ձի փղնկինք: Քեզի դաս ըլլայ, սորվէ:

Կը փախէ եր սենեակը, ետք կ'երևայ: Քոյրս եկաւ:

ԹՈՒՄ

Հօրաբոյրս Լուսինն: Ոչ:

ՅՈՎՀԱՆՆԻՍ

Նրբոր գայ, շուտ մը զիս կանչեցէք:

Շարացարեցի:

ՀԱՆԴԷՍ ՍԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Հ. Նոր Բաղգիրք պատկերագարդ Քրասնասայ. Գուրտոն Լուսինեան. — Հատոր առաջին. A—H. Փարիզ. Տպագր. Մորիսի. 1900.

Համբերաւոր աշխատութեան արդիւնք է որ և է նմանօրինակ բազդրք մը, ինչպէս զայն փորձով տեսած և արտայայտած են Հ. Չախէսխեան, Հ. Քաջունի և այլք. սոյնտն ալ ներկայ նոր հրատարակութիւնս, որոյ ընտիր գործ մ'ըլլալուն համար ամէն ջանք եղած կ'երեւի թէ՛ ուսումնական և թէ՛ ազգաբնական տեսակէտներով: պատու է քրտնաջան վաստակոց: Թողով ի բաց մի քանի առձեռն գաղղ. հայ բազդրքները, այս՝ գրեթէ ծոթներով է մինչև ցարդ ազգի մէջ հրատարակուածներուն: և անաս. բովոյս ժամանակի յատուղայմութիւնն և ուսմանց զարգացումն իւր լաւ ազդեցութիւնն ունեցած է այդ հրատարակութեանց վրայ, և ասոնց իւրաքանչիւրն ունի իւր սեփական յարգը, ոմանք իրենց տառաջութեամբն, ինչպէս Ալգեր և Էմիւն, ոմանք՝ ուսմանց՝ ճիւղ

զերը ընդարձակելով, ճշդելով և պատկերացրնելով, ինչպէս Հ. Քաջունին և Հ. Երեմեան, իսկ այլք՝ գրաբար կամ աշխարհաբար լեզուի մասին առանձին խմանք տանելով, ինչպէս Նորայր, Նուպար:

Վերջին երրորդ զասակորդին մէջ գնելու ենք ներկայ բազդրքս, որ թէ և պատկերագարը ըլլալու մեծ և կարեւոր առուելութիւնն ունի, բայց զազդիւրն բառերու հընչումը և տանկերն նշանակութիւնները չդնելով՝ ներկայ աշխատութեանն թերութիւն կամ նուազութիւն կրնայ համարուել իրաւամբ յայս ոմանց. Միտայն պատկերագարը ըլլալու առուելութեանն զատ կը ջանք եւս մրցիլ միւս բազդրքներու հետ զազդիւրն բառերու ճոխութեամբ, և այս առաջին հատորն զատելով՝ յաջողած կ'երեւի. որովհետեւ քնականաբար առաւելագոյն թուով տառաջութիւնն ունեցած է իրքն ըլլալով վերջին քան զամէնքը:

Իսկ հայերն բառերու մասին, ներուի մեզի հետեւեալ խորհրդածութիւնը բնել՝ արձաղանց ըլլալով մեզմէ առաջ այս կէտին նկատմամբ գրողներուն և գրութեանց: Կը տեսնենք որ նորանոր բառեր կազմուել են, երբեմն նոյն իսկ ըստ օրինաց, սակայն, քանի որ նոյն տեսակ բառեր արդէն կազմուել և գործածութեան մէջ են, այս նորերն շփութութեան առիթ պիտի ըլլան գրողներուն և ընթերցողներուն. Օրինակ իմ տեսնելք մէկ երկու բառեր. — Achiillé բառին առջև Հ. Քաջունին, և իրեն հետեւութեամբ Հ. Երեմեան կը գնեն. Հազարտերեւոյ, — Նորայրն կը տառագարձընէ զայն, Աքիլլեակ, իսկ ներկայ հատորը կը գնէ. Չորսօրեակ, Սոյ: — Anémie բառին համար կը գնէ Հեղինակս. Արիւստոսթիւս, Անարիստոսթիւս, Գուրգարիստոսթիւս. ասոնց առաջինը լաւ յօրինած կ'երեւի, երկրորդն՝ Հ. Երեմեանին է, երրորդն ալ մերձաւոր է Նորայրի կազմած Մալաւարիստոսթիւս բառին, զոր Տաղաւարեանն ալ գործածել է իւր Բաւաջուցակ Ախտանոսթիւս տեսքին մէջ. — Ani բառին Հ. Քաջունին յատկացուցեր է Որդեակեր, իսկ Հեղինակս տառագարձութեամբ գրել է Անի. — Aniline բառին